

ներուն մէջ կատարած յառաջադիմական բոլոր ձեռնարկներուն իրենց աջակցութիւնը բերած են:

Այս անուանացանկը սակայն, ինչքան ալ անկատար, արդէն իսկ շատ պերճախօս է ինքնին և հասկանալի կը դարձնէ թէ ինչու բովանդակ հայ ժողովուրդը արդարեւ պարտականութիւն ունէր Մուրատեան և Ռափայէլեան վարժարաններու հարիւրամեակին առթիւ՝ բոլոր մը ոտքի կանգնելու և մեծարանքի ու երախտագիտութեան իր սուրբն ընծայելու այդ մեծ կրթարաններու հիմնադիրներուն ու վարիչներուն:

Երբ ժամանակներուն մէջ մենք ունեցեր ենք Մոսկուայի Լազարեան ճեմարանը, Էջմիածնի Գէորգեանը, Թիֆլիսի Դերսիսեանը, Խրիմեանի օրով վարագայ դպրոցը, Խարբերդի մէջ Թլկաալինցիի վարժարանը, Պոլսոյ Իսկիլտարի ճեմարանը, Կեդրոնականը, Պէրպէրեանը, Արմաշի Գալբե վանքը, Երուսաղէմի և այժմ՝ Անթիլիսիսի ժամանակաւորաց վարժարանները. ասոնց մեծագոյն մասէն ժամանակագրապէս առաջ, ու յետոյ՝ անոնց հետ մինչեւ ցարդ հայ կրթական գործին առաջին կարգին վրայ՝ շողացած է ու կը շարունակէ շողալ, անշիջելի փայլով մը, Մուրատ-Ռափայէլեան վարժարաններու մտաւորական-ազգասիրական շքեղ լոյսը:

Ու ես, այդ յարգանքի ու շնորհապարտութեան ընդհանուր զգացում մէջ զատ զոր ամէն ազգասէր, գեղասէր ու գրասէր Հայ պէտք է ունենայ Մուրատ-Ռափայէլեան կրթարաններուն և անոնց վարիչներուն հանդէպ, ունիմ անձնական պատճառ մը եւս այդ զգացումներն իմ մէջս խորապէս արմատացնող, այն է որ քիչ մը ես ինքս ալ աշակերտ եմ: Մուրատ-Ռափայէլեան հաստատութեանց, որովհետեւ Պէշիկթաշի թաղային վարժարանին մէջ ունեցած եմ իբր ուսուցիչ, Եղիազար Մուրատեանին և Ֆրանսացի տիկին Պրանշ Լըսիբին հետ՝ որ վրաս ազգած են, վենետիկի Ռափայէլեան վարժարանի սան մը, Սրապիոն Թղլեան, ռումանթիկ թատերագրակ, հրավառ հոգի, որ Ալիշանը, Հիւկօն ու Լամարթինը ինծի ճանչցուցած ու սիրցուցած է, և կեդրոնականին մէջ՝ Տէմիրճիպաշեանի, Չերազի, Մատաթիա Գարագաշեանի, Սրուանձատեանցի, Օրմանեանի հետ՝ որոնցմէ իւրաքանչիւրը որոշ ազգեցութիւն ունեցած է վրաս, և Ֆրանսացի լաւ ուսուցիչներու հետ՝ որոնցմէ օգտուած եմ, իբր մասնաւորապէս սիրուած ուսուցիչ ունեցած եմ այն նուրբ բանաստեղծը ու Ֆրանսական մեծ քերթողներու հատընտիր էջերը զմայլելի կերպով մեկնաբանող դասախօսը՝ որ էր Թովմաս Թէրզեան:

Ահա ինչու սրտիս բոլոր ջերմութեամբ կ'օրհնեմ Մխիթարեան կըրթիչներուն և անոնց մեծարժէք աշակերտներուն կատարած գործը, և կը մնալթեմ որ այդ գործը յաւիտեան շարունակուի յօգուտ հայ ժողովուրդին և հայ մշակոյթին:

Փարիզ

ԱՐՇԱԿ ՉՕՊԱՆԵԱՆ

ՌՈՒՄԱՆԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՀԱՐԻՐԱՄԵԱԿԸ

Ա.

Գալրոցի մը սովորական յորեկանը չէ միայն որ կը տօնուի Մուրատ-Ռափայէլեան կրթարաններու այս դարագարձով:

Ճիշտ է՝ հարիւր տարին ալ պատկանելի շրջան մըն է գալրոցի մը կեանքին մէջ, ու հետեւաբար արժանի ընդհանուր ուշադրութեան առարկայ դառնալու տօնը: Փոքրիկ ժողովուրդի մը մէջ՝ զոր ալիքները անընդհատ կը բռնն ափունքէ ափունք և որուն ծոցին մէջ շատ կարճ կը տեւեն մարդոց ճիգերը ու անոնց պտուղը՝ շքեղ դէպք մըն է ինքնին գալրոցի մը բլուրած դարը:

Բայց Մուրատ-Ռափայէլեան այս դարագարձը տարբեր դէպք մըն է հայ ժողովուրդի մտաւոր կեանքին մէջ: Ան կըրթական յորեկան մը չէ միայն՝ որպէսզի պանծացուէր սեղմ հետաքրքրութեան մը շրջանակին մէջ, այլ համազգային տօն մըն է աւելի, որ կ'ոգեւորէ բովանդակ հայ ժողովուրդը:

Նախ անոր համար որ կարելի չէ Մուրատ-Ռափայէլեան այս տօնը մեկուսացնել, ու զայն վերածել գալրոցական հանդիսութեան մը: Կրթական այդ յարկերը առանձինն չեն հայ ժողովուրդի մշակոյթի պատմութեան մէջ: Անոնք լծորդուած են Մխիթարայ Տան, ու խառնուած անոր սեփական կեանքին: Տօնը բովանդակ Մխիթարեանց տօնն է, ու առիթ՝ անգամ մը եւս նժարը դնելու վաստակը զոր Մխիթարեանը մատուցին առհասարակ հայ ժողովուրդին ու անոր մշակոյթին՝ իրենց գոյութեան մօտ երկուցուկէս դարերուն տեւողութեան, և մասնաւորապէս անոնց գործը կրթական ասպարէզի վրայ:

Համազգային է տօնը և նաեւ անոր համար որովհետեւ Մուրատ-Ռափայէլեան

զոյգ կրթարանները սովորական գալրոց մը չեղան, այլ երկու բացառիկ օճախ՝ ուրկէ ամբողջ դար մը սերունդներ եկան իրենց հոգիին մէջ կրակ լեցնելու, ու զացին սփռուելու հայ ժողովուրդի ծոցին մէջ՝ ամենուրեք փոխանցելով կայծ մը իրենց ներսէն: Բաւական է ակնարկ մը նետել այն շքեղ շարանին վրայ՝ որ իր հոգին պատուաստեց Մխիթարեանց շունչին տակ այդ զոյգ յարկերուն մէջ, և որ յետոյ գնաց դեր ստանձնել հայ ժողովուրդի ծոցը՝ իբր բեմի ռահվիրայ և քերթող, իբր զրագէտ և հրապարակագիր, իբր գիտնական և արուեստագէտ, իբր յեղափոխական և ուսուցիչ, առանց յիշելու դեռ անոնք որոնք կարկառուն եղան իրենց անհատական ասպարէզներուն մէջ ալ՝ իբրեւ բժիշկ և իրաւաբան, իբրեւ պաշտօնատար և ճարտարագէտ:

Արդար էր ուրեմն հետաքրքրութիւնը զոր ամբողջ ազգը ցոյցուց այս դարագարձին առթիւ, և բնական՝ ոգեւորութիւնը զոր ան ստեղծեց:

Բ.

Ռումանահայ գաղութը տարբեր շարժառիթներ ալ ունի մասամբ նաեւ իբր նկատելու այս տօնը, — նախ Մխիթարեանց հետ ունեցած իր դարաւոր առնչութեանը համար, ու յետոյ այն հոգեկան կապին համար՝ զոր ունեցած է ուղղակի յորեկար հիմնարկութեան հետ:

Արդարեւ Մուրատեան վարժարանը՝ որ դար մը առաջ գոյութիւն առաւ Փարիզ, լոյսի մեծ ոստանին մէջ իսկ լոյս ջամբելու հեռաւոր գաղութներէն եկող հայ մանուկին, առաջին իսկ վայրկեանէն զրա-

ւեր է ուումանահայ գաղութին ուշադրու-
թիւնն ու համակրանքը:

Հին ուումանահայութեան միծ ոահվի-
րան, Յակոբ Պըյըզլեան, — կամ Եաքօպ
Պըյըզլիուն՝ ինչպէս կը յիշուի ուումանա-
հայ տարեգրութեանց մէջ, — Մուստփայի
հայ համայնքները հայ շունչով թրծելու

ւորութիւնը արմատապէս սորվելու իրենց
պապերուն լեզուն, գրականութիւնը և
պատմութիւնը »:

Անոնք որ Փարիզի Մուրատեան վար-
ժարանին հին տարեգրութիւնները թղթա-
տելու առիթը կ'ունենան՝ հոն պիտի գրա-
նեն, անցեալ դարու կէսերուն, 5 Պըյըզ-



Ուս. Եօրկայի Համալսարանական հաստատութեան ուսուցչական մարմինը «Միութիւն մշակոյթի
միջոցաւ» (Uniria prin cultura), առջնորդութեամբ Յ. ձ. Սիրունիի՝ կը հիւրասիրուի
Ս. Ղազարու մէջ, Վենետիկ, 19 Օգոստ. 1931.

իր նախանձախնդրութեան ու ճիգերուն
առթիւ ասկէ մօտ դար մը առաջ՝ ուզեց
նախ իր զաւակներուն հայ ոգի ներարկել
և փութաց զանոնք վստահիլ Միութեան
բեանց խնամքին՝ Փարիզի Մուրատեան
վարժարանի յարկին տակ: Ռումաներէն
հատորը զոր 1914ին լոյս ընծայեց Ռու-
մէն Ակադեմին Գրիգոր Պըյըզլեանի կտա-
կին առթիւ, և որ Գրիգոր Պըյըզլեանի
կենսագրութեան հետ մէկտեղ անոր ծնող-
քինն ալ կու տայ, անդրադառնալով Յա-
կոբ Պըյըզլեանի իր զաւակներուն տուած
դաստիարակութեանը՝ կ'ըսէ թէ զանոնք
յանձնեց Մուրատեան վարժարանին «փա-
փաքելով անոնց տալ, հիմնական դաս-
տիարակութեան մը հետ, նաեւ հնարա-

լեաններ, հինգն ալ Եաշէն, Աստուածա-
տուր, Յովհաննէս, Գրիգոր, Արտաշէս և
կարապետ, առաջին չորսը զաւակները
Յակոբ Պըյըզլեանի, և բոլորն ալ ուս-
մանց մէջ յաջողակ, ինչպէս կը վկայեն
դպրոցական տեղեկագիրները »:

Գրիգոր Պըյըզլեանը ինքը մինակը կը
բաւէ ուումանահայ գաղութի երախտագի-
տութիւնը յարատեւ ընելու համար Միութեան
թարայ Տան հանդէպ: Ռումանահայ պատ-
մութեան մէջ գեղեցիկ կոթողի մը պէս
ցցուող այս դէմքը՝ որ ումէն պետութեան
մէջ նշանակալից գեր կատարեց իբր իրա-
ւարան, քաղաքական մարդ ու դատաւոր,

1. «Բագմավեպ», 1855, Օգոստոս:

և որ, ի վերջոյ վճռաբեկ Ատեանի անդամ,
իր դիրքին ու փառքին մէջ ոչ միայն չմոռ-
ցաւ զինքը ծնող ժողովուրդը՝ այլ իր ճի-
գերը շինայեց անոր բարիքին համար, իր
Հայու հոգին անկասկած կը պարտի Միութեան
թարեանց դրած շունչին:

(Կ'արժէր հետեւաբար որ ինչպէս Մու-
րատ-Ռափայէլեան օճախէն ելած միւս
հայ ակնաւոր դէմքերուն՝ այս բացառիկ
«Բագմավեպ»ին մէջ առանձին գլուխ յատ-
կացուէր նաեւ Գրիգոր Պըյըզլեանին, իրբեւ
մէկուն՝ որ միշտ պիտի յիշուի հայ գա-
ղութներու պատմութեան մէջ իր կատա-
րած դերին համար):

Ամէն մէկը իր ընդգրկած ասպարէզին
մէջ, ակնաւոր դէմքեր եղած են Գրի-
գոր Պըյըզլեանի միւս երեք եղբայրները
ևս, — Աստուածատուրը (Թէօտօր Պըյըզ-
լիու)՝ նկարիչ, Յովհաննէսը՝ զիւղատըն-
տես, և Արտաշէսը՝ ճարտարագէտ, թէեւ
ոչ մէկը կրցաւ խաղալ Գրիգոր Պըյըզլեա-
նի կատարած դերը, ոչ ալ անոր չափ
տեւական պահել իր առնչութիւնը զինք
ծնող ժողովուրդին հետ:

Միութեանց և անոնց վարած կրթա-
րանին համբար այնքան ոգեւորիչ է եղած
պահ մը Մուստփայի հայութեան երբեմնի
վարիչներուն համար՝ որ անոնցմէ մէկը,
Եսայի Յովհաննէս Թրանքու, թաղական
Եաշի հայ համայնքին, 1852 յունիս 5
թուակիր նուիրագրով մը 400 ոսկի կը
ձգէր համայնքին սնտուկը՝ որպէս զի անոր
տոկոսով Մուստփային երկու չքաւոր և
ուշիմ հայ պատանիներ ուսում առնեն
Փարիզի Մուրատեան վարժարանին մէջ՝
իրենց վերագարձին ծառայելու համար
իբր ուսուցիչ կամ պաշտօնեայ համայն-
քին:

Չենք գիտեր ինչպէս կիրարկուած է
յետագային այս նուիրատուութիւնը. Թը-
րանքուի այս գեղեցիկ ժէսթը յիշեցինք
այն խանդավառ վստահութեան համար՝
որով ուումանահայ գաղութի հին ղեկա-
վարները տողորուած էին դէպի Միութեան
թայ Տունը:

Այդ վստահութեան մէկ ասպարէզն է

այն պարագան որ Պըյըզլեան եղբայրնե-
րու աշակերտութեան շրջանին՝ Փարիզ,
Մուրատեան վարժարան կը գտնուէին
նաեւ Մուստփային ուրիշ հայ սաներ, ինչ-
պէս Յովհաննէս Գալստեան (Եաշէն), Մը-
կըրտիչ Խաչիկեան (Ռումանէն), Ստեփան
Պալասանեան (Պօթօջանէն), Սողոմօն
Գրանիստեան (Եաշէն), բոլորն ալ դեր
կատարած յետոյ կեանքի մէջ, ամէն մէկը
տարբեր ասպարէզի մը վրայ:

Ու չմոռնանք նաեւ սատարը զոր Ռու-
մանիոյ հայութեան բերաւ Միութեան
միւս օճախը, Վիեննայի Միաբանութիւնը:
Երբ անցեալ դարու առաջին կիսուն Եա-
քօպ Պըյըզլիու՝ իր եղբորը Մկրտիչ Պըյըզ-
լիուի հետ՝ փորձեց Մուստփայի հայու-
թիւնը օժտել տիպար դպրոցներու ցանցով
մը և առաջին հերթին Եաշը, պիտի չկըր-
նար իր մեծ աշխատանքը զլուխ հանել
եթէ աշակից չունենար իրեն Սերօքէ Պա-
պիկեանը, որ իր ուսումը Վիեննայի Միութեան
թարեանց մօտ ստացած, և քաջատեղեակ
հայ, ֆրանսական և գերման լեզուներու,
1838էն մինչեւ 1854 վարեց Եաշի դպրո-
ցը: Ան երկրին իշխանէն ստացաւ սեր-
տար տիտղոսը, և ունեցաւ կրթական շատ
բեղմնաւոր գործունէութիւն մը, հասցնելով

բազմաթիւ կրթուած սաներ որոնցմէ ուս-
մանահայ եկեղեցիներուն հայթայթուեցան
հոգեւոր պաշտօնեաներ, տեղեակ երկրին
լեզուին և պայմաններուն, և աւելի պի-
տանի քան եկուոր քահանաները որոնք
երկար տարիներու պէտք կ'ունենային մի-
ջավայրը ճանչնալու և անոր յարմարելու
համար: Սերօքէ Պապիկեանի շունչին տակ
պիտի հասունանային կրթական ուրիշ երկու
գործիչներ, Խաչիկ Գարագաշեան և Լու-
սիկ Սըմազաշեան, որոնք յաջորդաբար
վարեցին Եաշի հայ դպրոցը: (Մոյն Խա-
չիկ Գարագաշն է որ 1866ին հիմնեց իր
մասնաւոր դպրոցը՝ ակնաւոր դէմքեր
հասցնելով հոն երկրին, ինչպէս ումէն
զահուն հանգուցեալ խնամակալը՝ Կէօրկէ
Պուզտուկան):

Վիեննայի Միութեանց շունչին կը
պարտի դարձեալ իր դաստիարակութիւնը

Պօքշանի Հայութեան ողբացեալ նահապետը Ֆէրհատ Ֆէրհատեան, որ բազմաթիւ տասնեակ տարիներ նախախնամութիւն մը եղաւ տեղւոյն հայութեան համար՝ անձին օրինակով հաշտեցնելով ուսմէն տիպար քաղաքացին և իր պապերուն հաւատքին ու աւանդութեանց հաւատարիմ Հայը:

Գ.

Այս դարադարձը թող առիթ մը ըլլայ ի վեր հանելու նաեւ Մխիթարեանց դերը թրանսիլվանիոյ մէջ, որ ներկայիս ուսմանիոյ մաս կը կազմէ: Դեռ նոր էր Մուստօֆայէն հոծ հայ զանգուած մը Արտէալ գաղթեր (1672) ու քանի մը հայկական կորիզներ ստեղծեր հոն, երբ անդին վենետիկի մէջ Մխիթար կը հիմնէր իր միաբանութիւնը (1715):

Ինչպէս մայր-զանգուածէն բաժնուած միւս բեկորները՝ անշուշտ այս հայ հատուածն ալ դատապարտուած էր ուշ կամ կանուխ ձուլուելու, սպառելու, չքանալու: Անիի կործանումէն յետոյ քանիցս (1060, 1239, 1299) դէպի արեւմուտք քշուող հայ խլեակները՝ եթէ քանի մը դար դիմացեր էին կալիցիոյ, Պուրովի-նայի և Մուստօֆայի մէջ, այդ բանը կը պարտէին ոչ միայն իրենց նախնական հոծ թիւին, այլ իրենց համախումբ կեանքին: Փրկուեր էին օտար ծովերու մէջ քանի մը կուռ կղզիներ ձեւացուցած: Արտէալի մէջ անոնք դատապարտուած էին սակայն հոսանքէն շուտ մը քշուելու, եթէ ժամանակին չկանգնէին անոնք թումբերը:

Արտէալի մէջ հայ ոգին վառ պահելու մտահոգութիւնը նոյն իսկ իրմէ Մխիթարէն կու գայ: Հայ նոր վերածնութեան ուսմանիոյն աշխատանքի ընդարձակ դաշտ մը կը զգար իր առջին: Եթէ իր ուխտին հիմնական առաքելութիւնն էր լոյս տանել դէպի խաւար հայրենիքը, ու անցեալին մութ ծալքերը բանալ իր հոգին կորսնցուցած ժողովուրդի մը, կը զգար որ հայրենիքէն պոկուած բեկորներ ալ կան

օտար երկիրներու տակ՝ որոնք պիտի այլասերէին ու չքանային շուտով՝ եթէ չփութացուէր բարերար պատուաստը անոնց:

Մուստօֆայէն Արտէալ գաղթած այդ հայութիւնը, մանաւանդ, կարօտ էր փրկութեան լաստի մը, դրուած Արտէալի զանազան կէտերուն վրայ (Պիսթրից, Ճուրճով, Սիբվիզ, Ֆիլիֆալու, Կէօրկինյի, Բէդէլէ, Պաղօշ, Վիցէ, Եւայլն) անոնք պիտի քշուէին հեղեղէն՝ եթէ անոնց համար չըստեղծուէր համախումբ կենցաղ մը, ու իրաւունքներ չապահովուէին իրենց լեզուն և սովորութիւնները ազատօրէն պահպանելու համար:

Բարերարտարար Մուստօֆայէն եկած այդ գաղթականութեան իսկ ծոցէն յայտնուած էր մեծ դէմք մը, Աւքսենտիոս (Օքսենտ) Եպիսկ. Վրզարեան, հիմնադիրը կեռլային: 1700ին էր որ ան Հայաքաղաքը հիմնեց իրբեւ կորիզ Արտէալի Հայութեան: Իր անակնկալ մահը, 1712ին, դժբախտարար ընդհատեց իր սկսած գործը, անգլուխ ձգելով նորաստեղծ հայաքաղաքը, և վէճերու դուռ բանալով իր յաջորդութեանը համար:

Անհրաժեշտ էին հայ հոգևով թրծուած նոր դէմքեր՝ որպէսզի շարունակէին սկսուած առաքելութիւնը:

Մխիթար, հեռուէն, կը զգար մօտեցող վտանգը:

Ամէնէն առաջ, 1720ին, Յովնան Եպիսկոպոս անուն քարոզիչ մըն է զոր Մխիթար թրանսիլվանիա կը զրկէ՝ Մանուէլ (= Խուպեարեան) անուն վարդապետի մը հետ և որ Կեռլայէն 1720 Յուլիս 10 թուակիր Մխիթար Աբբահօր ուղղուած նամակի մը մէջ ինքզինք կը կոչէ «Յօնան Եպիսկոպոս Սերաստեան որ արդ վերատեսուէ թրանսիլվանիոյ եկեղեցւոյն Հայոց»:

Ոչ մէկ տեղեկութիւն ունինք այս Յովնան Եպիսկոպոսին ունեցած գործունէութեան մասին թրանսիլվանիոյ մէջ, բացի

1. «Կիւսն Մխիթարեանց վենետիկի Ս. Ղազար», 1930, վեներիկ, էջ 22:

1721 Յունիս 16 թուակիր իր ուրիշ մէկ նամակէն՝ զոր Մխիթար Աբբահօր զրկած է դարձեալ Կեռլայէն և ուր կ'ըսէ թէ անհնար է իրեն ընդունիլ Վիքարի պաշտօնը՝ որ կ'առաջարկուի իրեն, որովհետեւ տեղեկ չէ լատիններէնի, ինչ որ անհրաժեշտ էր նման պաշտօն մը ստանձնելու համար Արտէալի մէջ¹:

Մխիթար չէր կրնար սակայն թրանսիլվանիան իր գլխուն թողուլ:

Արգարեւ ինքն է որ 1722ին Կեռլայը զրկէ Հ. Մինաս թորոսեանը, իր առաքելութեան իսկապէս գիտակից այս անձը՝ որ կայսերական հրովարտակիր մը մէջ «եռանդուն ու հաւատարիմ հպատակ, և վարդապետ գեղեցիկ արուեստից, փիլիսոփայութեան ու աստուածաբանութեան» կ'անուանուի², և որ աւելի քան 11 տարի Արտէալի հայութեան մէջ գործեց, իր մտահոգութեան ու ջանքերուն առարկայ դարձնելով մասնաւորապէս ապահովումը առանձնաշնորհութեան Արտէալի հայութեան համար: Ու իսկապէս ան յաջողեցաւ իր առաքելութեան մէջ, ապահովելով այնպիսի առանձնաշնորհումներ թրանսիլվանիոյ հայութեան համար՝ որոնք պիտի պահպանէին անոր հայ դիմագիծը, և զայն պիտի ղրմացնէին ամբողջ երկու դար:

Յիշենք, իր ջանքերուն իբր պտուղ, Կարոլոս Զ. կայսեր 1733 Օգոստոս 11 թուակիր հռչակաւոր հրովարտակիր, որ Եղիսաբեթուպոլիսը կը հռչակէր հայաքաղաք, արտօնելով զայն ունենալ առեան մը՝ մէկ դատաւորէ և 12 խորհրդականէ բաղկացած:

Այս Մինաս թորոսեան վարդապետը, որ «Տէր Մինաս Պարոնեան Աստուածաբանութեան վարդապետ» կը ստորագրէ Վիեննայէն Մխիթար Աբբահօր ուղղուած 1725 Դեկտ. 29 թուակիր նամակի մը մէջ³, և որ Եղիսաբեթուպոլիսոյ հայ եկեղեցւոյ զիւանատան թուղթերուն մէջ Չուազեղեան ալ կոչուած է իր գերդաստանին անունով⁴, ապաւինած Վիեննայի պաշտօնական շրջանակներուն մէջ իր շուրջ

ստեղծուած համակրական տրամադրութիւններուն աշխատեցաւ իրեն համար ապահովել Վրզարեանի յաջորդութիւնը: Մինաս թորոսեանի այս փորձը, սակայն, ընդդիմութեան կը բախի, աւանդ, — ընդդիմութիւն որ ճակատագրական պիտի ըլլար թրանսիլվանիոյ հայութեան ապագային համար ալ:

Մինաս Խնկանոսեան անուն տեղացի վարդապետ մըն է որ կը մաքառի Մինաս թորոսեանի փորձերուն դէմ, գրգռելով նաեւ տեղւոյն հայութիւնը, Վրզարեանի յաջորդութիւնը իրեն իսկ ապահովելու յաւակնութեամբ, — յաւակնութիւն որ նոյնպէս ձախողութեան պիտի մատնուէր յետոյ:

Քողոքի թուղթը՝ զոր 1736 Սեպտ. 23ին կը ստորագրեն Եղիսաբեթուպոլիսոյ երեւելիները Մինաս Խնկանոսեանի գրագրութեամբ՝ իսկապէս ճակատագրական կ'ըլլայ Մինաս թորոսեանի յաւակնութիւններուն համար, զորս կը վիժեցնէ, վիժեցնելով նաեւ յետագայ ամէն փորձ՝ թրանսիլվանիոյ հայութիւնը օժտելու սեփական Եպիսկոպոսութեամբ մը:

Հայոց իրենց ներքին երկպառակութիւններն էին արգարեւ որ առիթ տուին որպէսզի 1733 Օգոստ. 11 թուակիր կայսերական հրամանագրին մէջ թրանսիլվանիոյ հայ կղերը զրուի հունգար լատին Եպիսկոպոսին իրաւասութեանը տակ, «առժամեայ» կերպով: «Առժամեայ» լուծ՝ որ ամբողջ երկու դար տեւեց սակայն...

«Թէպէտ ելած են երբեմն երեւելի մարդիկ, որ նորոգել ուզած են հայ Եպիսկոպոսութիւնը Գրանսիլվանիոյ մէջ, բայց մէկ կողմանէ ներքին անմիաբանութիւնը, միւս կողմանէ գերագոյն իշխանութեանց չէզոք դիրք բռնելը, բայց մանաւանդ Հուն-

1. «Կիւսն Մխիթարեանց վենետիկի Ս. Ղազար», էջ 25:

2. Չ. Գրեգոր Գովրիկեան, «Գրանսիլվանիոյ Հայոց Մետրոպոլիտը», Վիեննա, 1896, էջ 161:

3. «Կիւսն Մխիթար վենետիկի Ս. Ղազար», էջ 29:

4. «Հայոց Եղիսաբեթուպոլիս Գրանսիլվանիոյ», էջ 227:

գարիոյ կողմանէ գրով, խօսքով ու գործով ցուցուած սաստիկ հակառակութիւն ու ընդդիմադրութիւնը այն վիճակի հասցուցած են Դրանսիոյ չարագործ չարացիները, որ կղերք բաւական ժամանակ այս բանիս դէմ յուսահատ պատերազմ մը մղելէն ետեւ՝ տեսնելով թէ ամէն բան անօգուտ է, ստիպուեցաւ լռել և լատին եպիսկոպոսին վերին իրաւասութիւնն ընդունիլ¹» :

Երկու դար տեւած է արդարեւ այն խուլ պայքարը զոր Արտէալի հայութիւնը մղած է սեփական եպիսկոպոսութեան մը տիրանալու համար, — պայքար որ միշտ ալ վիժման դատապարտուած է՝ մասնաւորաբար բախելով հունգար լատիններուն բռուն ընդդիմութեանը :

* * *

Թէեւ Մխիթարի նուիրակը ձախողեցաւ իր հիմնական յաւակնութեանը մէջ, բայց Մխիթար և իր յաջորդները երբեք իրենց հոգածութենէն չզրկեցին Արտէալի հայութիւնը միշտ փորձելով իրենց աւելը բերել :

Ամէնէն աւելի կեռանք և Եղիսարեթու պոլիսն էին իրենց ուշադրութեան առարկան : Որովհետեւ այդ երկու քաղաքներուն մէջ է որ կեդրոնացած էր հայութեան կորիզը՝ տէր դարձած բացառիկ առանձնաշնորհումներու :

Կեռանք, դժբախտաբար, ջերմ չիղաւ իր ընդունելութեան մէջ, և Մխիթար չկրցաւ կորիզ մը պահպանել հոն : Տեղացիք չյօժարեցան Սողոմոն մատուռն իսկ տրամադրել Մխիթարեաններուն :

Մխիթարեանք ստիպուեցան իրենց ուշադրութիւնը կեդրոնացնել Եղիսարեթու պոլիս վրայ զոր եւս առաջին օրէն, հոգածութեան առարկայ ըրած էր Մխիթար : Տեսանք որ Մինաս Վարդ. Թորոսեանի ջանքերուն կը պարտի Եղիսարեթու պոլիսը իր առանձնաշնորհումները իբր հայկական ոստան : Յիշեցնենք նաեւ որ նոյն իսկ Մխիթարի թելադրութեան կը վերա-

գրուի շինութիւնը տեղւոյն հոյակապ և կեղեցիկին՝ որ կառուցուեցաւ 1724ին :

Տէր Յովհաննէս Պաշալուպի, 1724 Յուլիս 8ին Պաշալուպէն (Եղիսարեթու պոլիս) Մխիթար Արքայազոր գրուած նամակի մը մէջ, կ'ըսէ արդարեւ.

«Եւ թէ վասն նորաշէն եկեղեցոյն մեր հարցանես, որ եղեր դու պատճառ շինման նորա²» :

Գարձեալ Մխիթարն էր որ 1729ին Եղիսարեթու պոլիս պիտի ղրկէր Հ. Մանուէլը՝ զոր նախապէս ուղարկած էր Կեռա և որ առաւելապէս կրթական գործունէութեան մը պիտի նուիրուէր Եղիսարեթու պոլիս մէջ :

Քիչ յետոյ, 1738 — 1742, Թորոսեանի ուսանիոյ զանազան քաղաքներուն մէջ (Եղիսարեթու պոլիս, Քշուժ, Կեռա, Սիպիու) կը հանդիպինք Մխիթարեան ուրիշ միաբանի մը, Հ. Թէոդորոս Յովհաննիսեան Մէտիաշցի³ որ կը շարունակէ սկսուած գործը, աւելի իրազեկ իր գործած միջավայրին ու տեղական հոգեբանութեան, ինքն իսկ Եղիսարեթու պոլիսի ըլլալով :

Մեր նպատակը չէր մանրամասն պատմութիւնը գրել Մխիթարայ և իր յաջորդներուն թափած ջանքերուն Արտէալի մէջ : Ուզեցինք միայն ի վեր հանել մտահոգութիւնը զոր Մխիթար բաժին հանեց այս ափերու հայութեան, և դարաւոր կապը զոր Արտէալի Հայութիւնը պահպանած է Մխիթարայ Տան հետ : Յիշենք այս առթիւ որ Մխիթարեան միաբաններ յետագային ալ եկած են Արտէալ՝ շարունակելու հին առաքելութիւնը, ումանք այս ափերուն վրայ իսկ վախճանելով⁴, ինչպէս

Հ. Սիմոն որդի Ազամայ Շոռթեցոյ՝ վարատին մեռած 1809ին :

1. Հ. Գրիգոր Գովրիկեան, «Դրանսիոյ չարագործ չարացիները», էջ 98.
2. «Դիւան», էջ 385.
3. «Դիւան», էջ 68, 70, 80, 92, 93, 94, 98, 295, 299, 302.
4. «Մխիթարեան յորեկեան», 1901, վեներիկ, էջ 216-224.

Հ. Մատթէոս Ազարեան՝ 1781ին վարատին :

Հ. Աղեքսանդր Միքայէլեան՝ 1814ին Սիփվիզ :

Հ. Գրիգոր Լիոնեան՝ 1804ին վարատին :

Հ. Յակոբ Ստեփանեան՝ 1805ին Եղիսարեթու պոլիս :

Հ. Անդրէաս Ծովիզեան՝ 1849ին Եղիսարեթու պոլիս :

Հ. Ներսէս Այտն Սիմոնի՝ 1824ին վարատին :

Հոգեկան այս կապը կը թուլնայ յետագային : Մահառ եպիսկոպոսին հոգեւոր իրաւասութիւնը Թորոսեանի հայ կաթողիկէ ժողովրդապետութեան վրայ Մեթիսարայ Տունը կը զրկէ այս շրջանը իր հոգեկան ազդեցութեան տակ պահելու հնարաւորութենէն : Մխիթարեան գործիչներ այլեւս ցանցառ կը դառնան, թէեւ Եղիսարեթու պոլիս մէջ վեներիկի Մխիթարեանները իրենց մշտական կայքը կ'ունենան՝ կողքին ալ եկեղեցի մը, — Եղիսարեթու պոլիս ժողովրդապետական եկեղեցիին դիմացն իսկ, — բայց առաւելապէս կը զրկուին վանքի մը դերին կը վերածուին ան, առանց որ Մխիթարեան այցելուները ժողովուրդին հոգիին մէջ թափանցելու առիթը ունենան :

Վիեննայի Մխիթարեանները կ'ըլլան որ յետագային կապ մը կը փորձեն Արտէալի հետ, փորձելով թափանցել մանաւանդ Կեռա, հաւանաբար չխաչածեւելու համար վեներիկի կապը Եղիսարեթու պոլիս շրջանին հետ : Վիեննայի այդ նախնադրութիւնը շեշտուած կը գտնենք մանաւանդ այն օրէն յետոյ երբ միաբանութիւնը ինք իսկ իր ծոցին մէջ կը սկսի նարբեր ընդունիլ Արտէալէն, ուր յետոյ պիտի երթային անոնք գործել : Մեծ պատերազմէն յետոյ վիեննայի միաբաններէն ոմանք եկան նոյնիսկ հաստատուել Կեռա՝ փորձելով մոխրները քրքրել :

Յիշենք այս առթիւ որ վիեննական Մխիթարեանի մը՝ Հ. Սահակ Կոզեանի պիտի վիճակէր Ռումանիոյ հայ կաթողի-

կէ թեմին առաջնորդութիւնը, երբ Ռումանիոյ կառավարութեան ու վատիկանի միջեւ 1929ին կնքուած քօնքօրտաթը հայ կաթողիկէ թեմ մը եւս կը նախատեսէր Ռումանիոյ մէջ՝ կաթողիկէ ուրիշ թեմերու կարգին :

Երկու դարու պայքարը վերջ կը գտնէր այսպէս դէպքերու հարկադրանքին տակ, երբոր արդէն հոգիներու մէջ մարեր էր կայծը... :

Գ.

Առիթը չէր մատնանշել հոս մեզ Մխիթարայ Տան կապող ուրիշ կապ մըն ալ, — պատկանելի թիւր միաբաններուն զորս Արտէալի հայութիւնը ինքն իսկ հայթայթեց վեներիկի և վիեննայի զոյգ վանքերուն :

Նախ երեք մեծ դէմքերը զորս Արտէալը տուաւ իբր արբահայր զոյգ միաբանութեանց, — Ստեփաննոս Արք. Գիւլէր Ագոնց, ծնած 1740ին Կէօրկէնի մէջ, և 1800-1824 արբահայր վեներիկի Մխիթարեանց, վարդան Արք. Ըստկարեան՝ ծնած 1843ին Կեռա, և 1884-1886 արբահայր եղած վիեննայի Մխիթարեաններուն, և Գրիգոր Արք. Գովրիկեան, նոյնպէս Կեռա ծնած 1841ին, և 1909ին հոչակուած արբահայր վիեննայի, պաշտօն զոր վարեց մինչեւ իր մահը, 1931ին :

Այս կարկառուն դէմքերէն զատ՝ Արտէալը բազմաթիւ միաբաններ հայթայթած է զոյգ վանքերուն : Վեներիկի Մխիթարեանց միաբաններու ցանկին մէջ կը գտնենք շատ մը Արտէալցիներ, ինչպէս՝

Հ. Թէոդորոս Մէտիաշցի ծնած Եղիսարեթու պոլիս, և 1723ին միաբան ձեռնադրուած :

Հ. Ղազար Խաչատուրեան, ծնած 1718ին Եղիսարեթու պոլիս, և 1740ին միաբան :

Հ. Մարկոս Իսիգուց, ծնած 1718ին Եղիսարեթու պոլիս, և 1741ին միաբան :

Հ. Փիլիպպոս Խաչերես, ծնած 1733ին Եղիսարեթու պոլիս, 1756ին միաբան, և մեռած Եղիսարեթու պոլիս 1807ին :

Հ. Վարդան Մշտեցի, ծնած 1735ին Կէօրկէն, և միաբան 1760ին.

Հ. Բարսեղ Լուսովեանց, ծնած 1735ին Կեոլա, 1760ին միաբան, և Եղիսարեթուպոլիս մեռած 1809ին.

Հ. Բարթուղիմէոս Գապտեպով, ծնած 1738ին Եղիսարեթուպոլիս, 1760ին միաբան, և 1815ին Եղիսարեթուպոլիս մեռած.

Թարեանց ամէնէն պատկառելի դէմքերէն մէկը: Ճուռճովի (ներկայիս՝ Կէօրկէն) մէջ 1740ին ծնած էր ան, ու հազիւ պատանի՝ բախտը տրուեցաւ իրեն ճանչնալու այցելու Մխիթարեան մը, Հ. Կարապետ Մարտիրոսեանը, որ իր քայլերը մղեց դէպի Ս. Ղազար: Ազոնցի մանկութեանը մասին խօսելով՝ իր կենսագիրը կ'ըսէ.



Ուս. Եօրիկ
Մուրատ - Ռափայէլեան վարժա-
րանի մէջ.
(Վեմետիկ, 30 Մարտ 1934)

Հ. Զարարիա Տօնականեան, 1782ին Կէօրկէն ծնած, և 1804ին միաբան:

Հ. Արրահամ Սահակեան, 1789ին Եղիսարեթուպոլիս ծնած, 1809ին միաբան, և 1832ին մեռած Եղիսարեթուպոլիս.

Հ. Բարթուղիմէոս Գապտեպով, 1738ին ծնած Եղիսարեթուպոլիս, և 1831ին միաբան.

Հ. Նիկողայոս Զիբի, 1835ին ծնած Եղիսարեթուպոլիս, և 1867ին միաբան:

Անշուշտ որ Արտէալը միաբան հայթայթած է նաեւ Վիեննայի վանքին: Բայց աւելի Վենետիկն է որ կը գրաւէ հոգիները: Տարբեր է եղած անոր խայծը: Այցելու միաբաններն են որ պատանիներու մէջ արծարծած են միշտ անոր հմայքը, ու զանոնք գրաւած են դէպի Ս. Ղազար: Նման կախարհանքի մը պտուղն է Ստեփաննոս Ազոնցը՝ զոր քիչ վերը յիշեցինք և որ յետագային պիտի դառնար Մխի-

«Մխիթարայ փրկարար ստուերն հասեր էր այդ միջոցին ի Դրանսիոյուանիս: Հ. Կարապետ իւր մեղրածորան խօսքերուն բալասանով կ'օծէր խոց սրտերը՝»:

Ազոնց 1763ին միաբան է արդէն, ու հետզհետէ հեղինակ արժէքաւոր երկերու: Բայց Արտէալը միշտ կ'ապրի իր հոգիին խորը, ու կը գալարուի իր սիրտը երբոր կը խորհի որդին վրայ որ կը կրծէ երբեմնի կաղնին: Ու անա «Մխիթարայ կղզեկին խորերէն բարձրանայր ի Դրանսիլվանիա, յամին 1790, ծաւալելու իւր սիրալիր ազգին վրայ գիտութեան և ճշմարտութեան լուսափայլ ճառագայթները, փարատելու տգիտութեան շամանդազը՝»:

Ի զմէր անցան բոլոր ճիգերը:

Որդը տապալեց կաղնին:

1. «Մխիթարեան Յորեկեան», 1901, Վենետիկ, էջ 53.

2. Անդ.

Ե.

Ռուսմանահայութիւնը չէր կրնար լուսանցնիլ դարադարձի այս դէպքին վրայէն նաեւ անոր համար որ Մխիթարեանը իրենց հոգեւոր առաքելութեանն աւելի իրենց մտաւոր շունչը բերին երբեմն այս ափերու հայութեան եւս, դպրոցներ բանալով մանաւանդ Արտէալի մէջ:

Անոնց կրթական առաքելութեան հիմնական կորիզը Պաշպալովն է (Եղիսարեթուպոլիս, ներկայիս Տումպրավէն):

Քաղաքին եկեղեցին հիմնուած ատեն, 1724ին, արդէն հայ կրթարան մը կար Եղիսարեթուպոլսոյ մէջ: Տէր Յովհաննէս պաշպալովցի 1724 Յուլիս 8 թուակիր նամակի մը մէջ, ուղղուած Մխիթար Արթուր, կը գրէ.

«Եւ թէ հարցանես վասն աղջիկ տղայոցն՝ մինչեւ ցայժմ կու ուսանին ըստ կարեաց մերոց. ժը ախջիկ տղայ լաւ կու կարդան՝»:

Աւելի ուշ, 1731ին է որ զարկ կը տրուի կրթական գործին, ու անոր հոգը կը յանձնուի Մխիթարեանց:

Ժամանակակից արձանագրութիւն մը կ'ըսէ.

«Խորհուրդ արինք աղջիկ տղոց շօլային սէպն որ ըլլա ժամանակաւոր ասւլատրին սէնգրվիշին տանը սէպըն օր հոն մեծցընունը զտունը ու բորդեցայ կրտորվի մեծցընունը զտունը Եւ զրինը վէքիլ զաղաչայ Նօրսէսն որ կատարվի և սորվեցնող ըլլայ հայր Մանուէլն՝»:

Եղիսարեթուպոլսոյ Մխիթարեանց վարժարանը պահ մը այնպիսի նախանձելի դիրքի հասած էր որ Հ. Միքայէլ Զամչեան, երբ 1789ին հիւր կը գտնուէր հոն, ծրագրիր խմբագրեց միջնակարգ ազգային դպրոցի մը, զոր «Ակադեմիա» կ'անուանէինք³: Տեղացիք չորդեգրեցին սակայն այդ ծրագրիր՝ որ յետոյ մասամբ պիտի կի-

րարկուէր Մխիթարեանց իրենց դպրոցին մէջ, առիթ դառնալով որ հոն համախրմբուի գիտնական վարդապետներու ընտիր հոյլ մը, նախ Հ. Աղեքսանդր Ինճիճեան և Հ. Ստեփաննոս Ազոնց 1791ին, և յետոյ Հ. Ներսէս Այտրեան, Հ. Յարութիւն Աւգերեան, Հ. Յակոբ Ստեփանեան, և Հ. Աւետիք Յարութիւնեան, և հուսկ ուրեմն Հ. Մանուէլ Զախչախեան, Հ. Արրահամ Սահակեան և Հ. Մանուէլ: Պահ մը այնքան բուռն էր կրթական այս ոգեւորութիւնը՝ որ Մխիթարեանը 1805-1808ին իրենց համար փառաւոր եկեղեցի մը և մեծ վանատուն մը կառուցին Եղիսարեթուպոլսոյ մէջ: Բայց տեղացիներու չկամութիւնը և անոնց յարուցած խոչընդոտները ընկճեցին այս ոգեւորութիւնը, որ հազիւ մինչեւ 1820 տեւեց՝ հետզհետէ մարելով ու չքանալով:

Երեք Մխիթարեան վարդապետներ են, — Հ. Յակոբ Կարնեցի, Հ. Անդրէաս և Հ. Յովհաննէս, — որոնք կը բանան ու կը վարեն այս դպրոցը, և քիչ ատենուան մէջ զայն կը հասցնեն այնպիսի դիրքի ու վարկի, որ հեռաւոր երկիրներէ իսկ պատանիներ կը զրկուէին հոն ուսում առնելու: Հոս ուսում առած է Մխիթարեան միաբանութեան կարկառուն դէմքերէն մէկը՝ Հ. Սուքիաս Աղամալեան, և հնդկահայ մեծ բարերարը՝ Սամուէլ Մուրատ:

1797ին ուրիշ մ'ալ բացուած է Սիփիլիզ (ներկայիս՝ Ֆրումօսաս): Այս դպրոցին նախանձեռնութիւնը կը պատկանի Հ. Աղեքսանդր Ինճիճեանի, և անոր գոյութիւնն ալ վերջ գտած է 1814ին այս վերջինին մահուան հետ, մօտ 17 տարի դաստիարակելէ յետոյ 55-60 մանուկներ, մեծ մասամբ չքաւոր ծնողքի զաւակ: Հ. Ինճիճեան, հակառակ իր հանդիպած խոչընդոտներուն, ոգեւորուած էր իր առաքելութեամբ, և դպրոցը կ'ուզէր դարձնել լոյսի վառարան մը հանրութեան համար

1. «Դիւան», էջ 285-286.

2. «Հայր յԵղիսարեթուպոլիս Դրանսիոյուանիոյ», Գ. հատոր, էջ 483-484.

3. Հ. Բարսեղ Սարգիսեան. «Երկնորիշրամեայ կրթ-

րական գործունէութիւն Վեներաբոյ Մխիթարեան Միաբանութեան», 1936, Վենետիկ, էջ 12-32.

4. Անդ.

կենսագրութիւնը զոր Հ. Ղեւոնդ Յովնանեան 1852ին լոյս ընծայած է Վիեննայի մէջ Ռուսականայ կեանքի և առհասարակ Պուքրէշ քաղաքին մէջ մեծ դեր կատարող անձի մը, Միլոզայեան Մանուկ պէյի մասին:

Մխիթարեանց փառքերէն մէկը, Հ. Ղեւոնդ Ալիշան, որ իր քերթողի զգայուն սրտին կը միացնէր նաեւ ծովածաւալ հմտութիւն մը, իր բազմաթիւ պատմական և տեղագրական երկերուն կարգին լոյս ընծայեց 1896ին Վենետիկի մէջ «Կամենից» Տարեգիրք հայոց Լեհաստանի և Ռուսիոյ: Այս օրագրութիւնները՝ որոնք գրի առնուած են 1430-1652 տարիներու ընթացքին կամենիցի հայ քրոնիկագիրներուն կողմէ, մեծ լոյս կը սփռեն նաեւ ուսմէն երկիրներու ժամանակակից դէպքերուն վրայ, և մեր կողմէ վերջերս մատչելի դարձուեցան ուսմէն հասարակութեան:

Վիեննայի Մխիթարեանց հանգուցեալ արբահայրը, Հ. Գրիգոր Գովրիկ, բնիկ Կեռլացի, Արտէալի հայութեան անցեալին մասին լոյս ընծայեց Վիեննայի մէջ 4 հատորներ, առաջինը 1896ին Կեռլայի մասին, — «Դրանսիոյսանիոյ հայոց Մետրապոլիսը», — իսկ միւս երեքը «Հայք յԵղիսաքերոսպոլիս Դրանսիոյսանիոյ» (1893, 1899, 1904), չորս խղճամիտ աշխատանքներ ուր չեն պակսիր նօթեր նաեւ ուսմէն կեանքը շահագրգռող նիւթերու շուրջ:

1. Marturii armenesti despre Romani. Cronica din Camenita, cu o prefata de H. Dj. Siruni. Academia Romana Memoriule sectiuni istorice. 1931.

Յիշենք այս շարքին մէջ Ռուսմանիոյ հանգուցեալ բանաստեղծ թագուհիին Քարմէն Սիլվայի քերթուածներուն թարգմանութիւնը, լոյս տեսած 1897ին Վենետիկի մէջ, շքեղ տպագրութեամբ մը, և կատարուած միաբանութեան ամէնէն բեղմնաւոր անդամներէն մէկուն՝ Հ. Սրսէն Ղազիկեանի կողմէ, («Հատընտիր քերթուածք» Քարմէն Սիլվայի, Վենետիկ, 1897, էջ իա + 318):

Ասոնցմէ զատ երկու Մխիթարեանց գիտական օսկանները, «Բագմալիկ»ը 1843էն և «Հանդէս Ամսօրեայ»ն 1887էն ի վեր, իրենց հաւաքածոներուն մէջ բազմաթիւ նիւթեր ունին՝ որոնք կը լուսարանեն հայ անցեալը ուսմէն երկիրներու մէջ:

Չաւեցնենք ճիշտ այստեղ որ Ռուսմանիոյ հայ գաղութը երբեմն ողողուած է եղբր Մխիթարեանց հրատարակութիւններով: Մոլտովան ու Թրանսիլվանիան շտեմարան մըն են դեռ մինչեւ այսօր Վենետիկեան տպագրութեանց: Երբ 1927ին հիմը կը դնէինք ուսմանահայ Կեղը. Մատենադարանին՝ մեր անդրանիկ ատաղձը կազմեցին այդ հրատարակութիւնները, որոնք կը քննադատին շատ մը տասնեակ տարիներէ ի վեր եկեղեցիներու վերնատունը, փոշիներու տակ...:

Ը:

Ահա թէ ինչո՞ւ Ռուսմանահայութիւնը եւս սրտանց կ'ողջունէ կրթական բեղմնաւոր յարկի մը այս դարադարձը, ու յանձին անոր լոյսի այն մեծ օճախը՝ որ եղաւ ու կը շարունակէ ըլլալ Մխիթարայ Տունը:

ԿԱՐՊԱԹԵԱՆ ԴԵՏ

ՀԱՐԻԻՐԱՄԵԱՆ ՄԸ

ՍՈՒՐԱՏ - ՌԱՓԱՅԷԼԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ ԴԱՐԱԴԱՐՁ

1836 - 1936

Ազգերու պատմութեան մէջ, գոյութեան ամենէն ճակատագրական մէկ պահուն, դաբերը կը ծնին գերմարդեր, հանճարներ...

Նափուէն Պոնափարդ, Մեծն Աղեքսանդր, Յուլիոս Կեսար, Շէքսպիրներ, Կէօթէներ, Տանդէներ իրենց պատկանած ազգերուն, իրենց ապրած դարերուն ճակատագիրն յեղաշրջելէն զատ՝ անոնց նկատարարին յեղաշրջելէն իսպառու դերն է որ կը խորհրդանշեն իսպառու շայ իրականութեան մէջ, երբ Լուկուլլոսներու, Յակկերտներու, Բուդաներու դէմ՝ կուրծք տուող մերթ յաղթանակի սուր շարժող պողպատակուռն Տիրանները, վարդանները, Ռուբէնները կ'անհետին աշխարհի խարխուլ բեմէն, երբ սերունդներն անոնց կ'ըլլան թափառական՝ գաղթելով փոքր Ասիայէն՝ Միջագետք, Լեհաստան, Հնդկաստան և այլուր, ամէնուրեք ենթակայ անուր շարժարանքի, ստապանքի, հալածանքի, հայ ցեղը վսեմ իր հինգ դարերու լուսնէն, համբերանքէն և խոկումէն վերջ կը ծնի, կը զոհաբերէ՝ գերմարդ մը, կը ստեղծագործէ՝ աստուած մը՝ Մխիթար... հայ Մեսրոպին ստուած մը՝ Մխիթար... հայ կամքը, հայ Նարեկացիին հաւատքը, հայ վերածնունդի խիղճն ու ոգին փոխանցելու, կտակելու և ներշնչելու համար բոլոր դարերու բոլոր հայերուն:

Եթէ Ան՝ կը հիմնէ փարոսն իր ցեղին, աշխարհի մայր քաղաքակրթութեան, գիտութեանց և գեղարուեստից փառապանծ ոստանին մօտ, այն յատկանշական գիտակցութեամբը՝ որ իրմէ վերջ, դարերու բարբարոս հուլովումին հանդէպ, լոյսի, Ազգերու պատմութեան մէջ, գոյութեան ամենէն ճակատագրական մէկ պահուն, դաբերը կը ծնին գերմարդեր, հանճարներ... Նափուէն Պոնափարդ, Մեծն Աղեքսանդր, Յուլիոս Կեսար, Շէքսպիրներ, Կէօթէներ, Տանդէներ իրենց պատկանած ազգերուն, իրենց ապրած դարերուն ճակատագիրն յեղաշրջելէն զատ՝ անոնց նկատարարին յեղաշրջելէն իսպառու դերն է որ կը խորհրդանշեն իսպառու շայ իրականութեան մէջ, երբ Լուկուլլոսներու, Յակկերտներու, Բուդաներու դէմ՝ կուրծք տուող մերթ յաղթանակի սուր շարժող պողպատակուռն Տիրանները, վարդանները, Ռուբէնները կ'անհետին աշխարհի խարխուլ բեմէն, երբ սերունդներն անոնց կ'ըլլան թափառական՝ գաղթելով փոքր Ասիայէն՝ Միջագետք, Լեհաստան, Հնդկաստան և այլուր, ամէնուրեք ենթակայ անուր շարժարանքի, ստապանքի, հալածանքի, հայ ցեղը վսեմ իր հինգ դարերու լուսնէն, համբերանքէն և խոկումէն վերջ կը ծնի, կը զոհաբերէ՝ գերմարդ մը, կը ստեղծագործէ՝ աստուած մը՝ Մխիթար... հայ Մեսրոպին ստուած մը՝ Մխիթար... հայ կամքը, հայ Նարեկացիին հաւատքը, հայ վերածնունդի խիղճն ու ոգին փոխանցելու, կտակելու և ներշնչելու համար բոլոր դարերու բոլոր հայերուն:

Եթէ Ան՝ կը հիմնէ փարոսն իր ցեղին, աշխարհի մայր քաղաքակրթութեան, գիտութեանց և գեղարուեստից փառապանծ ոստանին մօտ, այն յատկանշական գիտակցութեամբը՝ որ իրմէ վերջ, դարերու բարբարոս հուլովումին հանդէպ, լոյսի, Ազգերու պատմութեան մէջ, գոյութեան ամենէն ճակատագրական մէկ պահուն, դաբերը կը ծնին գերմարդեր, հանճարներ... Նափուէն Պոնափարդ, Մեծն Աղեքսանդր, Յուլիոս Կեսար, Շէքսպիրներ, Կէօթէներ, Տանդէներ իրենց պատկանած ազգերուն, իրենց ապրած դարերուն ճակատագիրն յեղաշրջելէն զատ՝ անոնց նկատարարին յեղաշրջելէն իսպառու դերն է որ կը խորհրդանշեն իսպառու շայ իրականութեան մէջ, երբ Լուկուլլոսներու, Յակկերտներու, Բուդաներու դէմ՝ կուրծք տուող մերթ յաղթանակի սուր շարժող պողպատակուռն Տիրանները, վարդանները, Ռուբէնները կ'անհետին աշխարհի խարխուլ բեմէն, երբ սերունդներն անոնց կ'ըլլան թափառական՝ գաղթելով փոքր Ասիայէն՝ Միջագետք, Լեհաստան, Հնդկաստան և այլուր, ամէնուրեք ենթակայ անուր շարժարանքի, ստապանքի, հալածանքի, հայ ցեղը վսեմ իր հինգ դարերու լուսնէն, համբերանքէն և խոկումէն վերջ կը ծնի, կը զոհաբերէ՝ գերմարդ մը, կը ստեղծագործէ՝ աստուած մը՝ Մխիթար... հայ Մեսրոպին ստուած մը՝ Մխիթար... հայ կամքը, հայ Նարեկացիին հաւատքը, հայ վերածնունդի խիղճն ու ոգին փոխանցելու, կտակելու և ներշնչելու համար բոլոր դարերու բոլոր հայերուն:

Անոնք որ հին են, անոնք՝ հզօր են... հզօր՝ մտքով, հզօր՝ կամքով, հզօր՝ բունցքով. զի ցեղերուն կեանքը նման է հրաբուխներու. անոնք մարած են, անոնք մեռած չեն. Եթէ՝ Հոռոմն ունի որպէս խորհրդանիշ իր յաւերժութեան հին վեսուլը, հայն ալ ունի՝ իր Արագածը...

* * *

Անհատներ կան նուիրական որոնք յանուն իրենց ջամբած գաղափարին դարեր